

- Թ. Անօխալ շարագրութիւնն ՚ի գրոց բարբառ Հայոց.
- Ժ. Արթուրեանք Վաղղիէրէն լեզուի.
- Ժա. Արաժշտութիւնն :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Ս ԷՏԱՒԻԱՌ ԵՒ՚Ր Լ Լ՚ՍՍՆՈՒԱԾՐՆՍԻՐ՝ ԲԱՏԱՆԱՅԱՅԵՒՆՆԵՐ

«Ճնորհաւոր ծնունդ և մկրտութիւն Քրիստոսի»

Լ՚բփին երկնաճեմ և Լ՚բուսեակն զուարթարար և անստեղծ ծագեցաւ ՚ի ստորին վայրս երկրի, ծոցածին Լ՚նգրանինն Հօր, ծագելով զլոյս Լ՚ստուածութեանն յաշխարհի, որ յանկերպարան դրութեան անդ ՚ի հանրածաւալ խաւարին արտափայլեաց զլոյսն ստեղծական :

Լ՚հա տօնէ Լ, կեղեցիս սուրբ և զարարական տնօրէնութեանն խորհուրդ անքնինն հուութեան զԼ՚նպարագիրն ըզկերպարան ծառային իւրոյ զգեցեալ տեսանելով, և երկնահաղորդ զսիրտ և զմիտս թուոցեալ յերկինս առ հիացումն և առ ՚ի խորութիւն անհասութեանն Լ՚ստուծոյ, զուարթնոցն ուսեալ զօրհնեցական փառաբանութիւն և պաշարեալ ՚ի նմին նախայաւիտեան անհասութեանն վերաձայնէ "Կորնթուրդ մեծ և սքանչելի, որ յայսմ աւուր յՅտեցաւ" : Հայն ակնարկեսլ յաւետարանութիւն զուարթնոցն, որ զպատգամն երկնային յունկն խօսէր ամենամաքուր սրբուհոյ Արուսին, թէ յարգարելով

Հոգւոյ՝ Արքայ լինելոց էս տաճար Արքայոյն Արիստի, առ այն՝ ըստ որում գալոց էր Փրկիչն աշխարհի, յայցելութիւն արարածոց իւրոց :

Լ, ահա եկն յերկիր Տէրն երկնի և երկրի ծնանելով ՚ի սրբոյ Աստուծոյ, զի զծնունդն հողեղէն սրտա ուսցէ ՚ի մարդասիրութիւն իւր ՚ի գերագոյն վիճակ երջանկութեան իւրոյ այցելութեամբ Լ՚ստուածութեանն, և պատելով ՚ի իսն՝ ձարրի՛ զխանձարուրն մահու պատեալ զանմահութեամբն մարդոյն՝ պատառեաց ՚ի ծուէնս, զի թագաւորեսցէ անմահութիւնն : Լ, դաւ ՚ի մուր անշուք, որպէս անաւագ և տարաշխարհիկ, և որպէս թագաւոր փառաց զհրեշտակս իջոյց ՚ի փառաբանութիւն, և զթագաւորս շարժեաց աստղագուշակ տեսեամբ յԼ՚բեւելոց գալ յերկրպագութիւն իւր : Դնաւ իբրև մանուկ առօրեայ, որ ոչ թուով ամաց չափի, և որ արար զժամն և զժամանակս, զի զմանկութիւնն անմեղ ՚ի ցոյց կատարեալ մարդկութեանն զերբերեսցէ, զի մանկացեալ ՚ի մեղս փրկեսլքն արեամբ իւրով որդիք արբայութեանն լինիցին :

Արեւայ զմանկութիւն որպէս զանմեղութիւն, զի ժողովեալ յԼ՚ստուածային գիրկս իւր զնոսա՝ քարոզեսցէ նորօք զարբայութիւնն նորոյ : Խարայելի, ծնանիլ ՚ի հեթանոսութենէ ՚ի Վրիստոնէութիւն, և մտանել յօթեանս փառաց Հօրն երկնաւորի, մանկանալ վասն աշխարհի, և հաստիլ յայր զօրութեան

ի հոգևոր երանութիւնն . մարդկօրէն
 անաւ և արհամարհելի եցոյց զվառս և
 զպատիւ աշխարհի , վասնորոյ տարաւ և
 համբեր ամենայն դառնութեան և ան-
 շուք կենաց , զի յաղթեացէ օրինօք իշ-
 խանին խաւարի , զի պտուղք խոնարհու-
 թեանն՝ բուսուսցէ զծառն պտղաբե-
 րիչ կենդանութեան և փրկութեան
 համայն աշխարհի , փոխանակ ծառոյն գի-
 տութեան բարւոյ և չարի , որով բնու-
 թիւն մարդոյն ենթարկեցաւ պարտու-
 թեան :

Այ՛ յո՛ բարձրացաւ դրօշակ խաչին ՚ի
 Վողգոթայ , ոչ զի յաղթեաց թշնամին
 խաչին , այլ զի պատկառեսցի և նուա-
 ճեսցի յանսահման խոնարհութենէ Որդ-
 ւոյն Աստուծոյ . զայս խորհուրդ ան-
 մատչելի ՚ի մարդկային ըմբռնողութենէ՝
 զայս տնօրէնութիւն Աստուածահրաշ-
 ծանուցեալ սուրբ Հագւով Ակեղեցին
 Աստուծոյ՝ հնչեցուցանէ յունկն որդ-
 ւոց իւրոց , ասելով "Խորհուրդ մե՛ծ
 և սքանչելի , որ յայմ առուր յայտ-
 նեցաւ" : Վանդի անծինն ծնաւ լու-
 ծեալ զկնիք անքննին խորհրդոյ նախ-
 գուշակութե՛ մարգարեիցն , զի զծնուն-
 դըս Ագամայ ծնանիցի ՚ի կեանս փրկա-
 ւորս տնօրէնութեամբն իւրով :

Եւ մեք որդիքս սրբոյ Ակեղեցւոյ ,
 համագումարեալք առաջի Որբազնագոյն
 Վահանայապետիդ և Վրխայդ նարին
 սրբոյ Ակեղեցւոյ , կրեալ ՚ի սրտի զա-
 ւետումն հոգևոր ուրախութեան՝ ցըն-
 ծամք յաւերժական ուրախութեամբ

զսրբոյ Ակեղեցւոյն կրկնելով ՚ի հոգիս
 մեր զսքանչելի յայտնութեանն ձայնար-
 կութիւնն , զի խորհուրդն անհաս և ան-
 սկիզբն յայտնեցաւ մեզ հոգեղինացս , և
 մարդիկ համադասեցան ընդ որդիս լու-
 սոյ ընդ հրեշտակս Աստուծոյ , որդե-
 գրութեամբ Հօրն երկնաւորի , ծնըն-
 դեամբ Փրկչին աշխարհի , և ՚ի վերամ-
 բարձ միտս հարկեալ խոնարհական երախ-
 տագիտութեամբ առ կարգեալք յԱս-
 տուծոյ Պետ և Հայր հարմանցելոյն
 իւրահաստատ Ակեղեցւոյ՝ կարգամբ
 միաբան "Շնորհաւոր ()նունդ և Ոկրբ-
 տութիւն Վրխաստի" . որով հերձաւ
 վարագոյր խաւարի , և բարձաւ թագա-
 ւորութիւն մահու և դժոխոց , և որով
 ծնանելոց էին մարդիկ ՚ի կեանս ծնըն-
 դեամբ Որբոյ աւաղանին հաստատելոյն
 նախայաւիտեան ժամանակաւ :

Ի 6-՝ Թ-ՆԷ
 1369 -ի
 Ի Ս . Էջմիածին . Փիլիպպոս Նիրանեան

Աղէքսանդրապօլոյ Հայոց Ազգային
 հոգևոր Վարդի ուսուցիչը ՚ի դիմաց
 աշակերտաց հետեւեալ շնորհակալու-
 թեան գիրը ուղղած է առ Ազգասէր
 Պ . Սկրտին Սանասարեանց :

... Պատուական ամսագրոյն
 "Արարտայ" :

Իւրաքանչիւր ազգասիրական գործ
 իւր արդիւնաւորութեանը համեմատ
 արժանի է գովեստից և երախտագիտա-
 կան զգացմանց , շնորհակալութեան ընդ-
 հանուր ազգի , մանաւանդ նոցա , որոց
 վերայ յատկապէս կ'տարածի նոյն չք-
 նաղ առաքինութեան աղնիւ և գովելի